

բազմաց . անոր անայլայլ համոզութեարուն կրակով վառաւած են շատեր, սքանչաց- ման յաճախագէպ առիթներու մէջ : Աևկա արգասիքն եղած է անոր ուսուցչական ու քարոզիչի պաշտօնավարութեան, անոր զը- րողի կամ խմբազրողի գործունէութեան . սրբազն՝ աշխատանք՝ որ իր կեանքն իսկ արժեց, հուսկ ուրեմն, պայքարներուն ա- մենադժնակովը վերջացած, առևմուկեցու- ցէն ու ահաւոր պայմաններու մէջ :

Ու կ'ողբայ այժմ Հայ ազգն իր տա- ղանգաւոր այդ զաւկին այնքան անակնկալ ու անգարմաննելի կորուաը . կ'ողբայ զայն Հայաստաննեայց Ս. Եկեղեցին՝ զրկուած ըլ- լալով՝ իր փառքին ծառայող անզնահատելի ու չեկավար ուժէ մը . կ'ողբայ զայն Սըր- բոց Թակորեանց Առաքելական Սթոռը, որ՝ յանձնն անոր՝ իր գործունեայ ու բազմա- վաստակ զաւականներէն մին կը կորսնցնէ այսպէս անժամանակ : Անհուն վիշտով ու կոկիծով կ'ողբանք զայն, անոր հոգեծին ու սիրասնունդ որդիներս ու Ս. Ուխտիս

որդեգրեալներս մինք, որոնց ներշնչումին աղքակը է որ կը ցամքի ահա յանկարծուաս և որոնց կորովին ու եռանդին զսպանակն է որ կը կոտրուի այնքան ողբալիօրէն, չո- զափայլ մտասենուումներու նայող սիրտերը կարելէր խոցոտելով :

Հոս, սակայն, սաղիմական այս Մայ- րավանքին մէջ, պիտի չմոռցուի երբեք այն սէրն ու նուիրումը որով ան փարեցաւ այս հաստատութեան կենդանի պահպանու- թեան գործին, շարունակելով վարել իր երանաշնորհ նախորդին՝ Դուրեան Սրբա- զանի շունչով հրահրուած թափը, և այն արդիւնքը՝ հոգիի, մտքի ու ձեռքի, զոր նա երեան բերաւ եօթնամեայ սուղ ժամա- նակի մը մէջ և զոր կը թողու հրիտակ իր ձեռնատուններուն ու իր ձեռնատուններով :

Այս վստահութիւնն է որ երջանիկ պիտի ընէ իր հոգին ու միջիթարութիւն տայ իր սպակիրներուն :

ՏԻՐԱՅԹ ՎԱՐԴԱՊԵՏ

ՄԵԾ ԴԱԳԱՂԻՆ ԱՌԶԵՒ

Դագաղէն ալ կը խօսիս . եղծած չէ՝ մահն՝ անհանում
Ըստիինն ըրդ մեզի Կեամիի զիրէէն այս ՏՏՏՈՒՄ :
Քանին թէ արքուն, մականիդ նետ երբ խաղաղ կը նընջես
Սկիզբն ընել փորձելով մեծ երազիդ քու այսպէս :

Սակայն մեր մէջ դուն կ'եռաս, համակ գորով, արթնութիւն,
Ցոյց տալով դեռ մեղմազին զաւակներուդ նոգեսուն,
Փառքն երազին ու պլասակ, որոնց դուն կեանք տուիր,
Նուիրումով մը հրակայ, նուիրումով մ'անձնիդիր :

Մէր մեր մէջ կը յորդի, կը երանի նոգեխոռով,
Կուտայ մեզ քափ մը ուզգին ու մեր սրտին ալ կորով .
Կը զզանի հիմա թէ ի՞նչպէս մահը կապէց մեզ ամուր
Ռւխտի նամբուն սրբազան եւ երազին մեր մահուր :

Մեր ներսիդին հաղցրացար հին օրերու գինւոյն պէս,
Յիշատակներ ըրդ բոլոր կ'արքեցրնեն մեզ կարծես .
Ու տեսիլով միծ մահուան, կ'ընդառաջենք խորհուրդին,
Զաւակներուդ դագաղէն պատգամզր ա'յս է վերջին :